


որ տղայ մը դաստիարակին դէմ յան-
ցանք մը ընէ, որ խիստ ծանր բան է,
դաստիարակը այնպիսի կերպ մը ցու-
ցրնելէն ետեւ՝ թէ ամենեւին չէի կար-
ծեր աս բանս քեզմէ, բնաւ վրէժխրն-
գրութիւն չընէ, հասպաքիչ մը ատեն
անանկ թողու: Եւ ատ հաւանական
է որ ան միջոցին աշակերտը իրեն
դաստիարակէն թողութիւն առնելու
գայ, ինչպէս որ պարտքն է. բայց
թէ որ լրբութեամբ աս պարտքէն ալ
ետ կենայ, ան ատեն այնպիսի յան-
ցանքի համար ինչ պատիժ որ որո-
շուած է՝ պէտք է տալ, որպէս զի ու-
րիշ տղոց ալ չանցնի չար օրինակը:
Սիսի դաստիարակը անոխակալու-
թեան նշան տալու համար՝ կրնայ պա-
տիժը քիչ մը մեղմել:

Դարձեալ խիստ զգուշալի բան է
տղու մը սրգողելէն ետեւ՝ օրերով կամ
շաբաթով երեսը չնայիլը, ինչպէս որ
դաստիարակներէն ումանք աս գէշ սո-
վորութիւնը ունին: Եւ կերպը եր-
բեմն հարկաւոր կ'ըլլայ, ու շատ մեծ
ազգեցութիւն կ'ընէ, թէ որ վար-
պետը փոխանակ տղուն խօսքով բար-
կանալու՝ ձայն չհանէ, ու քիչ մը ե-
րեսը կախէ, բայց չէ թէ օրերով:
Թող որ աս բանս աւելի խօսք մտիկ
չընող տղոց համար կը վայլէ. վասն
զի վարպետին երես կախելը ըսել է
թէ ալ քեզի խօսք զուրցելս աւե-
լորդ է:

Հ . Տ . Թ



Ա Ռ Ա Կ

Լրբութիւն՝ ու եր յագերը:

“Չեմքեք եկած բանը ուրիշի մի
թողուր”, Եւ մէկ առակ մըն է որ
Լսովպոս ասանկ կը բացատրէ. Լր-
տուտին մէկը ցորենի արտին մէջ բոյն
կը դնէ, հաւկիթ կ'ածէ, թուխս կը

1 Չորր Գորդ:

նստի. կ'ելլեն ձագերը, բայց դեռ
փետուրնին չերկընցած՝ ցորենը կը
հասուննայ, հնձելու ատենը կուգայ:
Խեղճ արտուտը կը սկսի հոգ մտմը-
տուք ընել, յանկարծ արտին տէրը
գայ ցորենը կտրէ նէ՝ իմ բանս ինչ-
պէս կ'ըլլայ կ'ըսէ ինքնիրեն: Չագե-
րէն չհեռանայ՝ չըլլար, պէտք է որ ա-
նոնց կերակուր ճարէ. ուստի կ'ապրս-
պրէ ձագերուն որ արթուն կենան.
“Կիտնաք ձագուկներս որ այսօր վա-
ղը արտին տէրը իր տղուն հետ հոս
կուգայ, կ'ըսէ. աղէկ մտիկ ըրէք,
նայեցէք ինչ կ'ըսեն իրարու, ու ինծի
իմաց տուէք որ մեր գլխուն ճարը տես-
նենք”, Լրտուտը երթալուն պէս
արտին տէրը կուգայ, կը նայի, “Եւ
ցորենը հասունցեր է, կ'ըսէ տղուն.
գնա մեր բարեկամներուն շատ բարե-
լընէ, ըսէ որ ամէն մարդ մանգաղն
առնէ ու վաղը առաւօտ գայ հոս մե-
զի օգնելու”, Լրտուտը տուն դառ-
նալուն պէս՝ ձագերը իրար անցած
ճըլճըլալով դիմացը կ'ելլեն. “Սա-
րիկ, կ'ըսէ մէկը, մարդը ըսաւ տղուն
որ վաղը առտու կանուխ բարեկամնե-
րը գան օգնեն իրենց ու ցորենը կըտ-
րեն”, “Ինչ կ'ըսէք, ըսաւ մայրը.
ատանկ է նէ բան չկայ. վաղուան խօ-
սակցութիւն լսելու է. դուք բաներնիդ
նայեցէք ձագուկներս, ահա ձեզի կե-
րակուր, կերէք կշտացէք ու անհոգ
եղիք”, Եւ գիշերը ձագերն ալ մայրն
ալ հանգիստ կը քնանան: Լրաւօտ
կ'ըլլայ, ոչ եկող կայ ոչ գացող. ար-
տուտը կը թուշի կ'երթայ նորէն կե-
րակուր փնտուելու. մէյմըն ալ արտին
տէրը կուգայ. “Եւ ինչ է, կ'ըսէ որ-
դւոյն. ո՛ւր են աս մեր բարեկամնե-
րը. մարդս պէտք չէ եղեր որ այսպի-
սի ծոյլ բարեկամներու վրայ դնէ իր
յոյսը. գնա տղաս, մեր ազգականնե-
րուն ըսէ, անոնք թող գան”, Լր-
տուտին ձագերը աս լսելուն պէս՝ առ-
ջինէն աւելի տակն ու վրայ կ'ըլլան:
“Երգականները կանչելու ղրկեց,
մարիկ. վաղը առտու... — Եւ չէ,
ձագուկներս, հանգիստնիդ նայեցէք,

տեղերնէս պէտք չէ շարժինք , կ'ըսէ արտուտը : Իրաւունք ունի եղեր . վասն զի երկրորդ օրն ալ մարդ մը չի գար : Իորէն կուգայ արտին տէրը , կը նայի որ մարդ չկայ . “ Ըստ անխելք ենք եղեր մենք , կ'ըսէ որդւոյն , որ մեր ձեռքէն եկածը ուրիշի կը թողունք . մարդուս համար իրմէ մօտիկ ոչ բարեկամ կայ՝ ոչ ազգական , իմացար որդի . աս խօսքս անկըճիդ օղ ըլլայ : Հիմա գիտես ինչ ընելու է . վազը առաւօտ ես ու դուն ու եղբարքդ մէկ կ'ըլլանք , կ'առնենք մանգաղը , ցորեննիս կը կտրենք կը լմնցընենք . ասկէց աղէկը չկայ ” : Ըրտուտը աս բանս լսելուն պէս , “ Ը ուտ ըրէք ձադուկներս , կ'ըսէ . հիմա՝ աս փախ չելու ատենն է ” . անոնք ալ թաշտելով գլորտրկելով կ'ելլեն անկէ ապահով տեղ մը կը քաշուին կ'ազատին :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՆՆԱՐՏԱԳՐՈՒԹԻՒՆ

Վեղոս :

Հիւ ու նոր պատմութեանց և աշխարհագրութեանց մէջ խիստ անուանի է Վեղոս գետը . վասն զի Եգիպտոսի բերքերուն առատութեանը մի միայն պատճառը աս գետին տարուէ տարի կանոնաւոր կերպով ցածնալն ու բարձրանալն է . ուստի ըստ Տաճկացի իբր թէ սեպհականեալ անուամբ Վելե փարէ , այսինքն օրհնեալն Վեղոս կ'ըսուի : Ըստ գետը Եթովպիայէն այսինքն Հապէշտանէն Վուպիա կ'անցնի , ու հին Սեմիիս քաղաքին քովը զանազան ճիւղեր բաժնուած՝ ծովը կը թափի . աս ճիւղերուն մէջ մեծերը Ռէշիտի ու Տիմիաթի քովինն են :

Վեղոսի աճումը ամէն ամառ յունիսի 17^{ին} կը սկսի , ու ինչուան սեպտեմբեր ամսուն կէսը միակերպ կ'ա-

ճի . թէպէտ Տաճկները օգոստոսի 13^{ին} (ըստ նոր տոմարի) կը դնեն Վեղոսի աճելուն սկիզբը : Ըստ աճման պատճառը Եթովպիայի մէջ ան ատենները եկած կանոնաւոր անձրևներն են . ասոնք երբեմն անանկ սաստիկ կ'ըլլան՝ որ բոլոր դաշտերն ու քաղաքներուն փողոցները ջրով կը ծածկուին : Ստորին Եգիպտոսի մէջ խիստ քիչ անձրև կուգայ , ու վերին Եգիպտոսի մէջ Վեղոս գետին աճումը անձրևի տեղ կը բռնէ . իսկ երբոր քաշուի , պողաբեր ու կակուղ աւազ մը կը ձգէ , որով երկիրը հերկելու ու մէջը պարարտութիւն ձգելու գրեթէ ամենեւին հարկ չըլլար . վասն զի քիչ աշխատանքով ու առանց ծախքի ան աւազը հողին հետ կը խառնեն և ուղածնին կը ցանեն մէջը : Ինդհանրապէս հոկտեմբերի ու նոյեմբերի մէջ ցանել կը սկսին , ու երկու ամսէն բոլոր ընդեղէններն ու ցորենը անանկ աղէկ առաջ կուգան որ մարտի ու ապրիլի մէջ կը հնձուին :

Օարմանալին աս է որ Վեղոսին աճումը ընդհանրապէս ամէն տարի նոյն է . ապա թէ ոչ , քիչ մը աւելի կամ պակաս որ ըլլայ՝ մեծամեծ փնասներ կը պատճառէ : Թէ որ 16 կամ 15 կանգունէն պակաս ըլլայ , մեծ սով կ'իյնայ . ընդհակառակն թէ որ սովորականէն աւելի բարձրանալու ըլլայ , շատ տներ կը ծածկուին ու շատ կենդանիներ ջրին մէջ կը խղդուին . ետքը ասոնց սատակէն ճճիներ գոյանալով՝ Եգիպտոսի պտուղներն ու արմտիքը կ'ուտեն կը փճացընեն : Ըստ համար հին Եգիպտացիք որպէս զի Վեղոսին բարձրանալուն չափը գիտնան , տեղ տեղ սիւներ հաստատեցին՝ աստիճան աստիճան բաժնած . և ասոնք են ահա Վեղոսաչափ՝ ըսուած սիւները : Մեր հոս գըրած պատկերը՝ Վասիլի քաղաքը մշկթի մը մէջ եղած նեղոսաչափն է , որ մեծ ու քառակուսի կրանիթ քարէ սիւն մըն է՝ քսանուերկու հաւա-

1 9.7. Nilomètre.